

**ԳՐԱԿԱՆ**

ԵՐԻՒՄ...

1

Ազատած ենք զերջապէս մատին կարևորէն:

ՄԻԱՅ ՏԵՂԵՐ

Տղաք, ժառանգաւորներ, կը զայգին,  
անյագուրդ, մշտակայտան ընկալւթեամ-  
բը իրենց պորման, ժանգազերծ զգայա-  
բան ըներւուն:

Ամանք, սահայն, յանկարծական թա-  
փով մը, կը մերկանան իրենց աղու թարմ  
անփութութենն երը, լատինական չքեզ  
տաճար ետև ձգելի փերջ, կ'ուուրուին ա-  
շերակին, որ հայկական վազնչառար եկի-  
դեցին, մը կմախքը կը հանէ անոնց հոգիին  
ու մարմինին աչքերուն:

Առանց որ զգան տափկա, անդոց զիմ  
քին խաղաղ տրամադրէւնը կը փոխուի  
ծանր բեկումի, մինչ չմատնուելու ճիզ մը  
տպաւորուելու լիջութիւնը կը կեցնէ ա-  
ռնուն եռավարութիւնը՝ ձիչու ի որ, իրենց ցեղին  
ողբերգութիւնը, նեսոսիան պատմանախն  
մը նման, պիտի հետեւի իրենց ուր ըլ-  
լան: Ու պիտի չնմանին իրենց տարեկից-  
ներուն, ուրիշ ազգերէ: Բայցո՞ւ ալ, մեր  
ժողովուրդին խոնարհագոյն խաւերէն, ա-

նոր գգրախտ բայց հաստատ ալ տաւըքերուն մասնառութեղբեր իրեւ, կը խոնարինն իրենց նայուած քը, զախնազգի խոսդել պապերուն առգը ու կը փսխան։ Ու անոնք ինձի կը թուին յաւզէլ խուսկներ, դարձ ի գար պապառուած բայց միշտ աչ հարանքաւած իրազնին որոնի սրաւառու գեղեցկութիւնը որքան մեծութիւնը Պաղեստինի այցելոց մը պիտի զգայ աւելի հեշտութեամբ։ Կ'ազօթին թէ ականջ կուտան արինուոտ գժոխքին որ իրենց հոգիներուն մէջ կը յառնէ սա պատերուն լուս վկայութիւննէն։ Քարենց տարիքին, առանց աւերակի մը մէջ ծունկի զգաւ ես կրեր եմ այդ գժոխքը իմ հոգին մէջ, ամէն անգամ, բար թըստ նահրին զնապակին տակ ինչնամ մեր մէկ զանը գտեր եմ աչքերը բաց, պատգամի մը պէտ ես առեւնեն մը Ռահանին հասած հենցեր։

Ան ալ լուռ վկա՞ն՝ չըստելիք բաներուն  
Կ'ըսին թէ տրուում է հայ գրականութիւնը:  
Ի՞նչ կ'ուզէին որ պատմէին մեր տղաքը:  
Ու, մի մասնաք որ մեծերուն տառապան-  
քը, կեանքին կուանքը իւթեղն ոճի մը կը  
նախի: Պարմանեամբ, իւրենց զգայարան-  
ներուն նորութիւնը մեծերուն շատ աւելի  
փոր կ'առնեն սակայն անիրաւութիւնը սա  
աշխարհին: Ու այ անհամեմատութիւնն է  
որ աւելի յուզիչ կ'ընէ տղոց արցունքը:

Զեն լար : Տեսայ որ ոմանից կ'աղօթէին :  
Ալրիշներ, իրենց զլուխը ափերուն յանձնած,  
կը նային իրենց ներսը, Թիրես զիրըս-  
տին ոռքիք-հանելու համար կարաւանը ի-  
րենց նախնիքիներուն որոնիք աշխարհը մը ար-  
գելք ընդունելու հուաւոր կիւսկներէն  
նու են հաւուեր, Թրատոսի երկիրը ու պէ  
չեն գարձեր : Դարեր առաջ սա ժողովան պա-  
տերուն վրայ թիրես կը կանգնէր տաճար  
մը, նման այն հազարներուն որոնիք հայ-  
րենի ծմակներուն, գոզարիկ շուքերուն ու  
անապակ աղբիւրներուն մշտապաշտօն ըղ-  
ձաւուրութիւնը «կը վերառահեին», կիմա  
կործանած կամ թանգարանի վերածւած :  
Դարեր առաջ, սա քաղցրացայն տղուն  
նստած քարին տեղը, ուրիշներ անոնք բա-  
լուայ, Թրատորին «Երևանահնոյ» կատարէն  
իրենց շարականները կը մրմջէին դէպի  
գանոյքը Ալենակալին ու երկինքի պար-  
տէզներուն մէջ, մարմաւորէն ու ազատա-  
գրուած իրենց նախնեացը կարաւանը կ'ո-  
ղոզէին քաղցրութեամբ ու սիրանքով :

Տղոցը քովն է անսոնց առաջնորդը, ո-  
րուն զեղարը սեւ պայծառութեամբ մը կը  
չողայ բարկացած արհեին տակ: Ան ալ  
տրատում է, թերեւս այցուելով ստուերէն  
կին վարդպատճեննուն որոնք սա խորանին  
վրայ — սեղանաքարը կանոնն է կիմա —  
իրենց հեռու ժողովուրդին «մեղաց քաւու-  
թեան» և «հոգուցն փրկութեան համար,  
ամենօրեայ Սուորք Պատարաց կը մատու-  
ցանէին: Խնձպէս կ'ընկն արդէն աւագ պր-  
ուտակութեան մէջ իրենց անջոռննեու:

\* \* \*

Արեւը ալ պայծառ է մեր վրայ:

Ամպի երկու կտոր վար կ'իջնեն, ու  
անոնք ձեւը ունին պատմուճանուած մար-  
միններու:

Թեթեւցող, զավագին հովը քիչիկ մը  
փարատած է գաշտէն վեր հրուած ճնշումը  
փոշեխառն լսոյին: Ու Այլակերպութեան  
լեռը կը շարունակէ խասանալ, տրտմիլ:

Բացատէ մը, գորչ ու տժգոյն տանիքը  
յունական վանքին, որ զավաթէն վանուած,  
զառիթափ նայոյ խորչով մը ստիպուած է  
զոհնանալ:

Հերմունները վերածուած են հասարակ  
հողակոյտերու:

Գալիլիոյ ծովէն երեւցածը միշտ նոյն  
կտորը եղջերած ապակիի:

Ու մեր ոտքերուն՝ գաշտը փոշեխառն,  
ուսէ նետուած վարչամակ:

... ծովը կը վնտուեմ:

Ազտոտ է, հակառակ իր հոծութեան,  
ինչ որ չէնքերը կուտան:

Հոս ու հոն ծառեր, — միշտ փորձ  
սակայն — որոնց կտչուլ ճիւղերէն գետին  
ինկած գեղարկակ սեւը տաք է տարօքէն:  
Հսես արեւէն գոյնը միայն կ'առնեն, կը առ  
աւելի հշառութեամբ կործելու մեր գլխուն:

Առանձնանալու խուլ: խոր ստիպում  
մը:

Կը քաշուիմ պարպուած աւերակը  
դէպի:

Մեղմ են իմ քայլերը:

Ու մեղմ անոնց անձայն արձագանգն  
ալ պատմութիւնն ի վար, զարերն ի վար +  
ինձի հետ են իմ պապերը:

Ինձի հետ Դալիլիացի ձկնորսները, ու-  
րոնք քանի մը հազար տարի առաջ, նման  
ցորեկի մը, չուք վնտուեցին սա տեղերուն  
ու չտան: Կը հարցնեմ ալ

— Ինչո՞վ շինէիք պիտի ձեր տաղա-  
ւարները, անսաղարթ ու տեղին վրայ:

Ու կը բուսնին, նոյն ակօսէն՝ ճամփը,  
սէզերը, Վարդապետը ու հազարներուն ամ-  
բոլիք:

Կը քալեմ սակայն:

\* \* \*

Միանգ, բոլորովին, իմ պապերուն ու  
երակին մէջ:

Արեւը ծանր սուզ է հիմա, ինչպէս  
գեղին պատանք ու խղդող տաքութիւն,  
պատերն ի վար հսկայ եկեղեցին: Ինչպէս  
թրթուագին, անապակ զգարշ մեր մատու-  
ուին ոսկորներուն Աւ կը հեռայ ոսկեցոյն  
իր ցաւը, կեցնելով զիս իմ աչքերուս  
կարկինի խորը:

Գրեթէ ծնրադիր, խորանին առջեւ,  
բայց չկոտրելով ժունկերս որոնց մոռցեր  
եմ տեղը: Դորշ կունիթէն որ սեղանն է  
հոս, բաներ մը կը շողան, տոանց ըլլա-  
լու և Աւ ինձի կուգայ դգալ կանչը դրժ-  
րախա, այդ տեղանին, ահաւոր իր սպասու-  
մէն թելագրուած, նման մէկուն որուն  
ըլլար բոնուած լեզուն բայց աչքերը բաս  
տարել ուզէին: Աւ չկրնային Ֆարօրէն  
ճիշդ է մեր ժողովուրդը երր քարերն ալ  
բարի կը հանէ:

Ճերմակ փոսց մը, մանր խաչեր, քա-  
նի մը աման ծաղիկ, երկու տոք մոտ ու  
սկի մը քառ պիտի պային որպէսզի առ  
քարերը հլլէին, թօթուերով, իրենց սա  
ծանր դիղին պատանքներէն, քերէին ի-  
րարու գրենց ասկարները ու կողմէնին քու  
հարտառութիւնի մը պէս զողորդիկ եկեղեցին  
որ ար մը վասած ըլլալու էր հոտ իր կա-  
թողիկէն: Վասահ եմ թէ խաժաշուի վար-  
պետը պիտի չուզէր աւելին: Ծղաքը տու-  
ջին ձգած, պիտի փորթար պուրը խոր-  
հուրդին:

Ճ ճ ճ աւուրիւուդ խորին, անհամ ան-  
սկիզբեն:

\* \* \*

Ո՞գ և ոգ կ'երգէ:

Կուռ է ջորս գիտոց Մալիկացին մայնին  
կախարդ կառաց ու տարին ու

Մ պղկամ մը, ուշանքներուտ պիտի վայց  
լուն իր աշումները կը վասէ արեւէն ու

կը նայց:

Նասեր եմ: Թոյց քան մը կ'անցնի գրե  
բախէս գէպի հոգ, պատերուտ ճամբով և

Զախշախտուած ուսինի մը առջաք գարդու  
մանակի պէս իր շուքով կը պատուպարէ  
դէստուու Այս նիշար զայութիւնը պատմա-  
է առ հասկամ: Նիշունէ զրկուած մարդուն  
րէին առոգը, չորցոց դգմենիէն, արուն  
ցաւը անբացարելի էր ինձի: Իմ աղոյ  
օրերուն, երբ գդումները շարչարտած պատ  
հուր, կայցուէի ծովափուլ մարդարէին ուսձ

բուականէն, գլխիկը դրած այդ խեզն հռագահարներուն պատսպարանքին, յիմարի պէս, չկրնալով տօսի մը, կաղնի մը, տո նուազն ձիթենի մը կոթողել, ուղած ջուրի կուշտին, որպէսզի փոքր իր մարմինը անոնց իւլոտ, գեր սոսուերներուն

Զեռքերս կը կապին ճակատու:

Պատէն անդին, գուրսի մեծ ճամփուն վրայ տղաք կուգան ու կ'երթան, ու

Ալերինի ամենայն, այսօր ցնծացեն  
Ընդ մեծապահաւ փուռսը Սեպուհոյ  
Գերազանց լերին և ա.

Զայն արտաքիրող տղուն շրթները կը կասկածին թէ ամբողջ պատմութիւն մը կը թափին վրաս: Ամբողջ աշխարհ մը կը ճարտարապետեն, այնքան արագ ու կատարեալ, որքան կ'ըլլան մեր երազներուն մէջ, բաց թէ գոյց աշքով:

Երբեմն բառերը ունին այդ ուժը:

Կ Պ

Բաց թէ գոյց են աշքերն, չեմ կրնար ձչդիւ:

Գիտեմ միայն թէ Ալլակերպութեան լերան վրայ, արեօին տոկ սպասումէն արտնջող ձկնորսներուն հետ դադրած եմ խօսելի, իրենց գարդապետին վրայ միամիտ զմայլումէն դուրս քիչ բան ունին ինծի պատմելուու: Տարտամօրէն կը զգամ թէ գեռ չեն լեցուած այն Ոգիով որ իրենց խեզնուկ անձնաւորութիւնները պիտի հանդեմք ապագայ իրենց ապշեցուցիչ գերին: Ամգ կայ անշշաշտ, ու նման՝ Մարկոսնան Քիստոնեականին մէջ ինծի տարւած պատմերին, ուրկէ պիտի արձակուին իրայէլին զոյք մեծ մարդարէները Պէտք է աւելցնեն որ հոս, այսինքն Պաղեստինի մէջ, անունները քիչ անգամ իրաւ են: Ատոր համար էր որ մարդ նարաւին մատէն անցած պահուն չի կրնար տհանի գերեկման փնտուղ մեծ հոգիւը, զոր Վինեիի քերթուածը կը յօրինէ . . . թուղթի վրայ: Ու ատոր համար զօրաւոր է իմ մէջ ըզգանքը, սանկ քիչի մը հեռուէն տեսնելու թագաւարութեանց հզօր մարգարէն, հրեղէն իր կառքը քշելով դէպի սա

հողակոշտը զոր այնքան միամիտ հպարտութեամբ մը թարոր կ'անուանեն, ու թափելու իր անէծքները նոյն մարդոց դիմուն որոնց մէկ մազն իսկ չէ փոխուած, այսքան հազար տարի է ահա:

Վարդապետը

— Ան ալ չի կայ: Բայց վայըը լեցուն է անոր բացակայութեամբը: Ու հեղ մըն ալ կը շնորհի իմ մէջ Ալլակերպութեան հրաշքը, հակառակ իմ կամքիս: Հկնորսներէն ան որ խոշօր կզակ ունի, պատըռատուած շրթունք ու շատ ծերունի հայր մը թերեւե հոգեւարք ալ — ճիշդ ինչպէս էր պարագան նիկիոյ լիճին, ձկնորս Սիմոնին համար, զոր արդար ալ կը կոչեինք, ճուկ — խաշածը — բաշխելու իր խղճմութիւնը վարձատրելով —, ինծի կուգայ թէ բարձրացած է քարի մը խեփորին ու ձեռքը աչքերուն հոգանի ըրած, կը քննէ հորիզոնը, ընակին ուղղութեամբ, բերէն կէս կախ հրամանը ուղկանները ջուր նետակալու:

Ներկային ու անցեալին աս իրերախառնումը կը տեսէ քիչ մըն ալ, մինչեւ որ յաղթուին երկուքն ալ ուրիշ բանի մը որ ոչ հրեաներուն պատմութիւնն է, ոչ ալ կրտկէն խաշած սա թշուառ սարբ: Աւ տելի հետու: Ու աւելի բարձր:

... Խաղաղ, սոկեջուր լո՛յա մը որ վերածած է տեղը ուր ծնրագրեր եմ, դարաստի մը: Անկէ վեր, լեռը կը դիզուի, յատակէն կանանչ, հետզհետէ մաքրափայլ, լլալու համար անհօւն կանանչութիւն մը որ ճերմակ գդակ ըլլար զրած: Ճիւղեր, ծառերէ, քարերէ, տնօնք ալ սոկեցոյն, մերթ ալ մութ ճերմակ որման այդ հսկայութիւնը կանանչին ծեւաւորէին, ոճի տանէին: . . . Խոտ է գնեմին, մազի պէս բարակ խաւարծը հայրենի լեռներուն: Անկէ վար, խօնարհումը բրուրին, բոլոր բըուրներուն, մեղմ անկումով, հետզհետէ պարզուելու համար, կազմելով գաշտագետային տարած ծութիւն մը, խարսեալ ոս գմրուխտ, ուր արտերը յամպարեայ քառակուսիներու կը նմանին, երանգներու անուն պէսպիսութեամբ մը, կախարդական կտաւի մը վըրայ բանուած: . . . Հայոց աշխարհու: Ու անոր մէջտեղէն զոյց կապոյտ երիգ մը, հարիւրաւոր ոլորքներով որոնց իւրաքան-

չիւրին կիսազեղին՝ հանգոյցը մեր գեղեցրուն, բոլորն այ հովանոցին տակ հայուակն սախներուն, մինչ զնիս դոյս մը առնց տերեւներուն տատղերը կը ժառի ու կը մարէ փոխնիփոխ Հայրենի գետի առփունքին մարդեր որոնց համբանքը չի կայ

«Արպէս զաւազ առ տին ծովու»:

Արզազ, գոհ, շուրջ, բարի դէմքեր, այդ մարդերը, ինձի նման ու անմման Անոնք կը նային մեր տրտութեամբը, բայց չունին մեր ողբերգութիւնը Ամանք ձիերու վրայ, աղեղները ուսունդանութ, խրիստու ու անհամբոր, ամբոխին վրայ իւրենց նայուածքը պատցնելով, նման ամէն գարերու իշխանաւորներուն: Արդիշներ ու գոնք լարեր են վրանները ու անոնց մուտքին իւրենց սպասումը կ'ընեն անանուն օրհնութեան զոր զգաստութեանց Ասկի Մայրը պիտի բերէ վերերէն, լեռան սիրատէն հանելով կախարզական բաժակը մարդերու երջանկութեան, որ տարին հեղ մը, Նաւասարդի առառուն կը պատուէ անհուն կուրծքը լեռներու իւրան ու կը բաշխուի ամենուն: . . . Ծերեր, փարթամ մօրուքներով, առանց զաւազանի, քիչ մը իխացած ու թեփառ իրենց մորթք շփշելով կուշտ մարգոց հանգարատութեամբ, և ուրոնց ճակարին տակ մահը հասունցած խարան մը ինչպէս, կը բարախէ յստակ շիջումով: Կիներ, պարզ: Փատազին: Անուշ: Տարօրէն բաց մորթերով ուր բալն ու ոսկին անիմանալի գայնաւորումով մը կիւսուած ըլլալին զանկալ ձիւնին ու դեղձի գալուկին: Զաւակներու ողկոյցի մը մէջ, բոլորն այ վիճազարդ սարաւ լանջային ծաղիկներու քնքութեամբը: Ու պարմաններ օրսոնց ասթէ ու յամարէ մկանները կը համբուրուին կանանչէն ու փրփուրէն: Ու պարմանուկներ, վարդերով պատկաւոր, բեկնեղեայ երազի նման, որոնք կը պատին, կը խօսին, կը ինչդան, ջուր կը նետեն աղօց աչքերուն, մարելու համար ասոնց կրակը ու չեն վախնար: . . . Ու հարսներ, ոսկիններու շարոցին մէջէն կրկնապէս ոսկիացած:

Ու հազարներ, այսպէս: Զգաստութեանց Մայրը, որ ձգած իր տաճարին գանուքը, ելերէ է պառյախ զաւկներուն մէջ, աշխարհախումը սա հանդէսին:

Դիտեմ որ նաւասարդի առաւտան է: Ու կը տեսնեմ բանակը վրաններուն, կոնկն կոկոն, ջուրի երկու եզրերը չուշանոց: Մուխերը կը չինեն իրենց սիւները: Ու վին ու բամբիւ: Ու փող ու թմրուկ: Ու անպատւմ քաղցրութիւն՝ սիրաերը միւսերուն ներքեւ: Ու ազաւնի: Ու տատրակ: Ու գետին մէջ ծազկող մարմինները մեր երիտասարգութեան: . . .

Ու Անկիամայր Աստուածուներն իր ուսուերէն թափ կուտիս: Անսրդ թուած մինչ մինչ իր ձեռքին բաժակը իր անհրեւոյթ բարիքը կը զեղու, անհանում ճառագայթումով, զէպի բուրը անկիւները հայոց աշխարհին . . .

• • • • •

• • •

Տզայ մը: Կը դպի ուսիս:

Վեր կ'առնեմ գլուխու: Տնախլքը թուած է: Երջավայրը, բարկ լոյսին մէջ, ինքն իր վրայ կը խանձի: Օրը յառաջացած է ու աւազը պատերուն երեսէն կը չողայ:

Կ'ուլիմ սոքի:

Անրող Թարորը թշուառ տրտութիւն է աշքին:

Պիտի իխնենք:

Որքան պիտի ուղէի որ Աստուածուրդին իր փառքին համար եղած ըլլար քիչ մը աւելի բծախնդիր ու ընտրած իրեն վայլոց գագաթ մը, նման անոր զոր քիչ տուած աչքին առջև բռնած էր իմ տեսիլքը:

Թարո՞ր ու Հերմօնի:

→ Արագած ու Արարատ:

Ու շրթներս կը գոցաւին

• մ՛ տայր ինձ զծուին ծխանի:  
Աւ զաւաօսն նաւասարդի:

Իրեմ զարերով կը մտածեն մարդիկ, վայրկեանով բաելու համար այդ մտածումը:

(ԱԵԲՁ)



8. ՕՇԱԿԱՆ